

ԹՌՈՒՑԻԿ ԱԿՆԱՐԿ ՄԸ
ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՀԱՅՐԵՐՈՒ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԻՆ ՎՐԱՅ՝

ՄԽԻԹԱՐ ՍԵՖԱՍՏԱՑԻ (1676-1749)

Բնականաբար՝ պարտինք սկսիլ Միաբանութեան հիմնա-
գիր՝ Մխիթար Աբբահօր անձով: Արդարեւ՝ Միաբանութեան
ներկայ ժառանգութիւնը ամբողջութեամբ իր վեհ տեսլականին
պարտական ենք: Սակայն իր անձնաւորութեան վերագրելի յատ-
կապէս երաժշտական ներգրումը եւս արժանի է ուսումնասիրու-
թեան եւ գնահատութեան: Իր հեղինակած ու յորինած գեղեցիկ
տաղերէն անկախ (որոնք ցայսօր սիրով կ'երգուին ի Ս. Ղազար
եւ ի Վիեննա եւ Ջաւախքի որոշ գիւղեր), եւ իր 1749ի բառ-
գիրքի խազաբանական սահմանումներէ զատ, կ'ուզենք այլ երե-
ւոյթի մըն ալ անդրադառնալ: Իր 1732ի Գիրք Քրիստոնէականի
Վարդապետութեան երկը իր իսկ յորինած եւ խազաւորած շար-
կանները կ'ընդգրկէ, զանազան տօներու համար նախատեսուած,
բացէ ի բաց «որպէս» եւ կամ «գրեքէ որպէս» ծանօթ շարականնե-
րու եղանակին վրայ երգուելու համար (օրինակ՝ էջ 177ի «Դաւթ
սրբոց որ էք յերկինս» շարականը՝ «Նոր Սիովն ծընեալ» շարականի
եղանակով երգուելու է): Մեր շարակնոցի պարագային նման

1 Յօդուածիս տրամադրուած ծաւալի սահմանափակման պատճառով՝ յար-
մարագոյն կը համարիմք այսու սոսկ բոուցիկ ակնարկ մը նետել Մխի-
թարեան Հայրերու անգնահատելի ըլլալու աստիճան հսկայական աւան-
դին վրայ, կարեւորագոյն անճանարութիւններու վաստակի մասին հա-
կիրթօրէն մի առ մի անդրադառնալով, եւ ըստ կարելոյն՝ յառաջիկայ
ուսումնասիրութիւններու կարօտող կամ մեր ներկայ հետազօտական
ջաններու առարկայ հանդիսացող բնագաւառները պատշաճօրէն մատ-
նանշելով. լիայոյս եմք, որ անոնց մասին աւելի մանրամասնօրէն անդ-
րադառնալու պատեհութիւնը պիտի ունենանք յառաջիկային՝ դարձեալ
Միաբանութեան Բազմակէց հանդէսի էջերուն վրայ:

հրահանգի հազուադիպորէն կը հանդիպինք², ի տարբերութիւն Բիւզանդական աւանդութեան, ուր proshomoia շարականներ՝ այս կամ այն automelon տիպար եղանակի վրայ երգուելու համար գըրուած են:

Հ. ԱՆՏՈՆ ՎՐԴ. ԻԻԶԳԱՐՏԱՇԵԱՆ (1730-1804)

Թէեւ Հ. Անտոն վրդ. Իւզգարտաշեան Վիեննա վախճանեցաւ, եւ մեծաւ մասամբ Թրիեսթ պաշտօնավարեց, սակայն 1745ին Ս. Ղազարու նորոնծայ դառնալով՝ ամենայն հաւանականութեամբ Սեբաստացիի կեանքի վերջին չորս տարիներուն Աբբազօր աշակերտած պէտք է ըլլայ: Յիրաւի հանճարեղ անձնաւորութիւն մըն է, հիանալի ուսուցչական ձեռնարկներ պատրաստած ըլլալով երաժշտութեան (ինչպէս նաեւ ճարտարապետութեան եւ երկրաչափութեան) բնագաւառներու մէջ, լիովին իւրացուցած ըլլալով ժամանակակից Եւրոպական գիտութեան կարեւորագոյն գործերը, եւ հայերէնի թարգմանած ըլլալով նաեւ մասնագիտական եզրաբանութիւնը:

Իր երաժշտականութիւն գործը, թէեւ Athanasius Kircherի եւ այլ հեղինակութիւններու թարգմանութեան վրայ հիմնուած է, սակայն կը պարունակէ նաեւ ուրոյն եւ յիրաւի ինքնատիպ բաժիններ: Ասոնցմէ կարեւորագոյնը՝ Հայոց խազերու նուիրուած տասը էջէ կը բաղկանայ, եւ կը մնայ ուսանելի ցայսօր³:


Իր քննութիւններու համար, Հայր Սուրբը օգտագործեց ոչ միայն Շարակնոցը, այլեւ իրեն մատչելի Տաղարաններ: «Երկար կետիւ եւ քթովք» խազերու համակցութեան օրինակներ կը տրուին (նկար 1), որոնցմէ մին առնուած է Ս. Գրիգոր Նարեկացիի Երգ գարնանայի/Աշգբն ծով տաղի վերջին բաժինէն, «Այն թագա-

2 Մեզի ծանօթ աւելի ուշ օրինակ մը կոստանդնուպոլսոյ 1807ի Մաշտոցն է, ուր Ս. Պսակի արարողութեան համար «Խաչանիշ դրոշմաբ օրհնելալ» սկզբնաւորութեամբ պարականոն շարական մը խազաւորուած է, հրասկանգով որ «Խորհուրդ Խորին»ի եղանակով կատարուի, էջ 21: Հատուրիս մասին՝ տե՛ս ԻԻԹԻԻՃԵԱՆ, Հ., «Որք գծորանս Հոգւոյն արքին». Հայ գրքարուեստը դարերու ընդմէջէն, Պրահա 2016, 88-90, մանաւանդ ինդրոյ առարկայ շարականը կրող էջի նկարը՝ էջ 90:

3 ինդրոյ առարկայ գործը կը բաղկանայ իր ստուար 1801ի մեկագրութեան (Վիեննա, թիւ 1456), որուն կ'ընկերակցի 1800ի նկարներէ ու երանգէն (Վիեննա, թիւ 1456), որուն կ'ընկերակցի մտտեան մը (Վիեննա, թիւ 1459):

ւորին», զոր ժԸ. դարու տպագիր տաղարաններ իբր առանձին տաղ կը ներկայացնեն:

Ձեռագրի նմուշին տակ գետեղած ենք Համապատասխան Հատուածը՝ քաղուած Կոստանդնուպոլիս 1723ին հրատարակուած Գիրք դպրութեան Հատորէն (էջ 11), որուն Իւչգարտաշեանի խազագրութիւնները բաւական մօտ են (Համեմատութիւններ կատարած ենք նաեւ նոյնպէս Պոլիս տպուած՝ 1701ի վայելուչ Տաղարանի, էջ 116, եւ 1740ի Տաղարանի, էջ 15, ինչպէս նաեւ զանազան ձեռագիր աղբիւրներու հետ)⁴:



Նկար 1. Հ. Անտոն Իւչգարտաշեանի երաժշտականութիւն գործէն նմուշ մը, համեմատուած 1723ի Գիրք դպրութեան հատորին հետ

Հայր Անտոնի ռահվիրայական եւ մեծապէս ուսանելի խազագիտական աշխատանքը դժբախտաբար ցարդ լուրջ քննական

4 Հ. Անտոն Իւչգարտաշեանի խազագիտական աշխատանքներու մասին եւ իր ուսումնասիրած խազագրութիւններու աղբիւրներու մասին՝ վերջերս առիթը ունեցանք 45րդ միջազգային Mediaeval and Renaissance Music Conferenceին մեր նախնական եզրակացութիւնները ներկայացնելու, Պրահայի մէջ, 6 Յուլիս 2017ին, “Armenian sacred chant from Rome to Vienna: Athanasius Kircher, Antōn Iwč’gartasēan and the mediaeval neumes” խորագրով, մայրաքաղաքի Ս. Ագնէսի վանքին մէջ: Ձեկոյցս, Արեւելեան եկեղեցիներու երաժշտական ւսանողութեան նուիրուած նիստերէ քաղուած այլ գեկոյցներու կողքին՝ լոյս տեսնելու է մօտիկ ապագային, *Clavibus unitis* հանդէսի յատուկ համարով՝ տրուպիս խմբագրութեամբ:

ուսումնասիրութեան արժանացած չըլլալով՝ մեր հետազոտութիւններու առարկաներէն մին կը կազմէ ներկայիս⁵:



Նկար 2. Հ. Մինաս Բժշկեան

Հ. ՄԻՆԱՍ ՎՐԴ. ԲԺՇԿԵԱՆ (1777-1861)

Յաջորդ հեղինակութիւնը՝ Հ. Մինաս Վրդ. Բժշկեանն է (Նկար 2), որ նոյնպէս ուշագրաւ է իր բազմակողմանի վաստակով: Իր երաժշտական մենագրութիւնը՝ Երաժշտութիւն (1815) կարեւոր դործ մըն է, եւ երախտապարտ ենք Դոկտ. Արամ Քեւրեւոր դործ մըն է, եւ երախտապարտ ենք Դոկտ. Արամ Քեւրեւոր դործ մըն է, որուն ծանօթագրուած գիտական խմբագրութիւնը լոյս տեսաւ Երեւանի մէջ, 1997ին: Ի միջի այլոց, կը թուի թէ Հ. Մինաս կարեւոր դեր ունեցաւ Լիմօնճեան ձայնագրութեան

5 UTIDJIAN, H., *Treasures of the earliest Christian nation: Spirituality, Art and Music in Mediaeval Armenian Manuscripts*, Královská Kanonie Premonstrátů na Strahově, Prague 2018, 296-298, ուր Երաժշտականութիւն մեկնագրի ձեռագիրէն մտոյճներ վերարտադրած ենք: (Այսուհետեւ՝ UTIDJIAN, *Treasures*):

ստեղծման մէջ. դեր մը, որ մինչեւ Երաժշտութեան հրատարակումը ոչ թէ ստորագնահատուած՝ այլ ի սպառ անծանօթ մնացած էր: Աւելի ներքեւ, (Յկար 3) իր մենագրութեան մէջ՛ի գծագրութիւններէն մին կը ներկայացնէ, ուր Լիմօնճեանի ձայնագրութեան համակարգը կը ներկայացուի Օսմանեան թամպուր նուագարանի առնչութեամբ:



Հ. Մինաս Բժշկեանի Երաժշտութիւն մեղագրութեան ձեռագիրէն նմոյշ մը



Նկար 4. Pietro Bianchini - Պետրոս Պիանցինի
1895-ին նկարուած ի Թրիեսթ-,
«խտալացի կտրիւն» երաժիշտ

PIETRO BIANCHINI (1828-1905)

Այժմ կ'անցնինք վիթխարի անձնաւորութեան մը, որ թէեւ անձամբ միաբան չէր ձեռնադրուած, սակայն հոգիով սրտով Միաբանութեան նուիրուած էր, եւ որու ծառայութիւնը Միւթարեաններու երաժշտական ականդութեան պահպանման ու մըշակման գծով կրնանք յիրաւի անզուգական համարել: Բնիկ Վենետիկի ծնունդ իտալացի մըն է, յանձին Pietro Bianchini-ի (1828-1905): Իր ասպարէզը մինչեւ վերջերս մեծաւ մասամբ անձանօթ կը թուէր. շատ երախտապարտ ենք Միաբանութեան Հայրերուն, եւ Դր. Լեւոն Աւուրեանին եւ Օրդ. Friederike Schaefer-ին, որոնց ազնուութեան շնորհիւ կրցանք որոշ կարեւոր ձեռագիր աղբիւրներ եւ այլ շահեկան մանրամասնութիւններ պահանջել: Նոյնպէս՝

երախտապարտ ենք Dr Martina Pičmanová-ին՝ Bianchini-ի նկարի գիւտին համար (նկար 5)⁶:

Գիտենք որ Pietro Bianchini (կամ՝ Պետրոս Պիանֆինի, ինչպէս ժամանակակից Հայ իրականութեան մէջ ծանօթ էր) 1857էն սկսած է Ս. Ղազարի երգեցողութիւնները ուսումնասիրել⁷: Յօրինած է հինգ համանուագ, երկու Հանգստեան (Requiem) եւ այլ պատարագներ, երկու Cantata-ներ, զանազան սենեկային գործեր եւ Դաշնակորման ու Հակակիտութեան դասագիրքեր (որոնց ջախջախիչ մեծամասնութիւնը դժբախտաբար ցարդ անտիպ կը մնայ): Իր գործին մասին մեզի ծանօթ հայ իրականութենէն ներս առաջին անդրադարձը Պոլսեցի հանճարեղ երաժշտագէտ՝ Եղիա Տնտեսեանինն է⁸: Bianchini-ի Ս. Ղազար 1862ին ի լոյս ընծայած մի քանի շարականներու արձանագրութիւններէ բաղկացեալ նորատիպ տետրակը⁹ Տնտեսեանի ձեռքը անցած է: Տընտեսեան այդ տետրակի յառաջաբանը (որ «ազդ» խորագիրը կը կրէր) վերարտադրեց իր Նկարագիր երգոց հատորին մէջ¹⁰: Տետրակի անծանօթ խմբագրի բառերով (որոնք սակայն վերագրելի

- 6 Նկարը առնուած է Basilio Circovich Studio, 18 Հոկտեմբեր 1895ին, եւ կը գտնուի Biblioteche Comune di Trieste գրադարանի դիւանին Raccolta storico-musicale Schmidl հաւաքածոյի մէջ: Յաւելեալ տեղեկութեանց համար՝ տե՛ս UTIDIAN, *Treasures*, 319:
- 7 Այս եզրակացութեան կը յանգիմք՝ իր իսկ գրած ծանօթութեան հիման վրայ, որ մաս կը կազմէ իր ձօնին, ուղղուած Ստեփանոս-Պետրոս Ժ. Կաթողիկոս-Պատրիարքին, Պիանֆինիի վերջինիս նուիրած գեղեցիկ «Ընտրեալըդ յԱստուծոյ» տաղի 1887ին ընդօրինակած ձեռագրի սկզբնաւորութեան, որուն մասին պիտի անդրադառնամ ստորև:
- 8 ՏՆՏԵՍԵԱՆ, Ե. Մ., *Նկարագիր երգոց Հայաստանեայց Եկեղեցւոյ*, Կոստանդնուպոլիս 1874, 7-10 եւ 36-38:
- 9 ՊԻԱՆՔԻՆԻ, Պ., [աշխ.], *Երգք Հայաստանեայց Եկեղեցւոյ յերիւրեալք ըստ կանոնաց նորոյ երաժշտութեան*, Վեներիկ, 1862: Այդ տետրէն երկու էջ՝ 264-265, վերարտադրած ենք UTIDIAN, *Treasures* հատորին մէջ: Եւ այդ էջերու վրայի «Ընտրեալըդ» տաղի ձայնագրութիւնը ֆննարկած ենք՝ էջ 263-267: Bianchini-ի աշխատանքներուն մասին մեր հակիրճ ուսումնասիրութեան ու արժեւորման համար՝ տե՛ս UTIDIAN, *Treasures*, 318-322:
- 10 Տե՛ս ՏՆՏԵՍԵԱՆ, Ե. Մ., *Նկարագիր երգոց*, նշ. աշխ., 7: Վերարտադրուած յառաջաբանը կը կրէ խորագիրը «Ա.ՁԴ / ԵՐԳԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ / ԱՆՈՒՆ ՏԵՏՐԻՆ ՏՊԵԱԼ Ի ՎԵՆԵՏԻԿ» եւ էջատակին կը կրէ 31 Օգոստոս 1862 թուակաճը: Ճշգրիտ վերարտադրումն է Վեներիկի հրատարակութեան յառաջաբանին, որ նոյն թուակաճը կը կրէ:

են այն ատենուայ Մխիթարեան միաբան Հայրերէն մէկունն՝ այդ գործը իրականացաւ (ըստ մեր կարծիքին արդարացի յորջորջմամբ) «իտալացի կտրիմ երաժշտի մը օգնականութեամբ», որ նաեւ «հայ եկեղեցւոյ սրբազան երգերը», շատ աւելի քան «գրագում եւրոպացի նշանաւոր երաժիշտս»՝ յաջողեցաւ «դաշնակի փայլը հընչմանց կատարելապէս» յարմարցնել¹¹: Ամենայն հաւանականութեամբ՝ Տնտեսեան սոյն «ագղ»ը վերարտադրեց, որովհետեւ իր նկարագիր երգոցի յաջորդ բաժնին մէջ¹² կ'անդրադառնար, թէ իր Բովանդակութիւն նուագաց զրբոյկը¹³ կազմեց եւ հրատարակեց՝ ներշնչուած Bianchini-ի տետրակէն¹⁴: Կան սակայն նաեւ ցի-

- 11 Ի դէպ՝ այս տետրակէն որոշ մասեր յետագային լոյս տեսան Bianchini-ի ձայնագրած, խմբագրած ու դաշնաւորած հոյակապ Պատարագամատոյց հատորին մէջ (Ս. Ղազար, 1877), իբր յաւելում. տե՛ս՝ BIANCHINI, P., *Les chants liturgiques de l'église arménienne*, Վենետիկ 1877.
- 12 «Բացատրութիւնք Բովանդակութիւն նուագաց Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ անուն տետրին տպեալ ի Պօլիս», էջ 8-10. այս բաժինը (միայն ուղղագրական տարբերութիւններով) ինքնին վերարտադրութիւնն է Տըն-տեսեանի Պոլիս հրատարակուած *Բովանդակութիւն նուագաց* գրքոյկի «Յունուար 27. 1864» թուակիր յառաջաբանին:
- 13 Ի դէպ՝ Տնտեսեանի գրքոյկը երկու տարբեր խորագիր կը կրէ: Առաջին բերքը «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԵՂԱՆԱԿԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՍ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԸՍՏ ՈՒԹՆ ԶԱՅՆԻՑ» խորագիրը կը կրէ, իսկ յառաջաբանը՝ «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՆՈՒԱԳԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՍ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԸՍՏ ՈՒԹՆ ԶԱՅՆԻՑ»: Զարտուղի «ուրն» ձեւին երկու պարագային ալ կը հանդիպինք:
- 14 Bianchini-ի տետրակը իթան հանդիսացաւ նոյն ուղղութեամբ՝ Տնտեսեանի ջանուց: Տնտեսեան կը գրէ՝ «...ստ այժմ այս մասին հրատարակում մը եւս ընելու դիտաւորութիւն եւ յօժարութիւն չունէինք երբէք, սակայն Վենետիկոյ Մխիթարեան քաղաքային հարց հրատարակած *Երգք Հայաստանեայց Եկեղեցւոյ* անուն տետրը մօտ օրերս ձեռքերնիս անցնելով, որուն մէջ կը գտնուէին՝ եւրոպական երաժշտական խագերով մեր եկեղեցական երգերէն համառօտ հաւաքածոյ մը, համարակեցանք եւ մեք հրատարակել ներկայիս մի քանի հատուած Շարականի երգերէն՝ եւրոպական խագերով, եւ մեր արդէն գրածներէն աւելի պարզ կերպիւ՝ իբր արմատ» (Անդ, 8-9): Այսպէս՝ Bianchini յաջողեցաւ ցոյց տալ, թէ հնարաւոր էր Հայկական եկեղեցական երաժշտութիւնը եւրոպական ձայնագրութեամբ արձանագրել. սակայն իր արձանագրածները Ս. Ղազարի եղանակներն էին, որոնք զգալիօրէն կը տարբերէին Տնտեսեանի ծանօթ՝ ժամանակակից Պոլսոյ եղանակներէն: Ինչպէս Տնտեսեան կը գրէր՝ «Եւ այս ձեռնարկութեան մէջ մեզի նպատակ ունեցանք ... երկրորդ՝ Մխիթարեան վերապատուելի հարց հրատարակած երգոց՝ ընդհանրապէս գործածուածէն տարբեր մի քանի տեղերը ցուցնել:» Իսկ էջ 36-38 Տըն-տեսեան աւելի մանրամասնօրէն քննադատած ու գնահատած է Bianchini-


րուցան եղած մի քանի այլ ձեռագիրներ: Մին՝ գեղեցկօրէն արտագրուած եպիսկոպոսական կամ հայրապետական Պատարագի «Ընտրեալդ» երգէն կը բաղկանայ, զոր Bianchini ձօնած է Ստեփանոս-Պետրոս Ժ. Ազարեան կաթողիկոս-Պատրիարքին 26 Դեկտեմբեր 1887ին, վերջինիս անուան տօնին առթիւ¹⁵: Տրուպս վերջերս մի քանի ցարդ անտեսուած աղբիւրներ եւս հանրութեան ներկայացնելու պատիւը ունեցաւ, որոնք նոյնպէս մեծ հետաքրքրութիւն կը ներկայացնեն¹⁶: Նախ՝ Ս. Պատարագի խմբային բաժիններու լարային նուագախումբի համար գործիքաւորուած մշակման մը անթուակիր ձեռագիրը (զոր կ'արժէ վերակենդանացնել), եւ խմբային բաժիններու լատինատառ ընդօրինակութիւն մը, որ 1889 տարին կատարուած է (որ սակայն վերջաւորութեան կը պարունակէ 17 Մայիս 1888 թուակիր վարդապօղոյն թղթիկ մը, որուն պիտի վերադառնանք ստորեւ):

Կը թուի ուրեմն՝ թէ Bianchini-ի մշակման խմբային բաժինները հաւանաբար կը կատարուէին Խալաթի (կամաւորաբար կամ վճարովի երգող) երգիչներու կողմէ, եւ թէ իր մշակումը լոյս տեսնելէ ետք առ նուազն տասնամեակ մը հնչեց: Ոչ նուազ կարեւոր աղբիւր մըն է Պատարագամատոյցի պահպանուած այն սպագիր օրինակը, զոր հեղինակը մանրակրկիտ վերանայման ու սրբագրութիւններու ենթարկած է 1882ին (գրիչով սրբագրութիւններ ներմուծելով եւ նոյնիսկ որոշ պարագաներու՝ կպցուած

ի տետրը («Այս երգարանը թէ՛ պարզութեան եւ թէ՛ ձայնից ներդաշնակութեան եւ կանոնաւորութեան մասին շատ ընտիր երկասիրութիւն մ'է ...», էջ 36), իր *Տեսութիւն շարականի երգոց խագորուն* եւ *նոցա գորութեան վերայ* գլուխին վերջաւորութեան (որ վերատպումն է իր 1864ի Ժամանակ Հանդէսի 45 թիւի Յաւելուածին մէջ լոյս տեսած ընդարձակ ու թանկարժէք յոդուածին): Տնտեսեանի աւանդի մանրամասն ու բազմակողմանի բնական ուսումնասիրութեան ու վերլուծման համար տե՛ս մեր մեկագրութիւնը՝ UTIDJIAN, H., *Tntesean and the Music of the Armenian Hymnal*, Mervart 2018:

- 15 Այս ձեռագրի մասին տրուպիս առիթը ընծայուեցաւ Միացեալ Նահանգներու Խորհրդարանի Գրադարանը (Library of Congress) դասախօսելու, 26 Յունիս 2018ին, 'Sublime and celestial': Pietro Bianchini and an ode for the Patriarch խորագրով:
- 16 Տե՛ս յատկապէս UTIDJIAN, H., *Les Pères Mékhitaristes vénitiens et la musique sacrée arménienne: les grandes figures et leur héritage*, in *Jubilé de l'Ordre des Pères Mékhitaristes – Tricentenaire de la maison mère, l'Abbaye de Saint-Lazare 1717-2017*, OUTTIER, B. - YEVADIAN, M., (ed.), Sources d'Arménie, Lion 2017, 145-155.

Թղթիկներու միջոցաւ սրբազրուած հատուածներու յաւելումով), եւ այնուհետեւ զայն 1885ին Ընդհանրական Աբբազօր՝ Իգնատիոս Արք. Կիւրեղեանի ձօնած: Հեղինակի սրբազրուածիկները վերլուծման արժանի են, եւ անհրաժեշտ է զանոնք նկատի առնել՝ ապագայ հրատարակութեան եւ կամ գործնական կատարումներու պարագային, եւ բարեբախտ ենք, որ սրբազրուած օրինակը պահպանուած է ցայօր: Նոյնպէս, Bianchini-ի ձեռամբ ունինք պահպանուած ութը ձայներու Օրհնութեանց սկսուածքները, զորս ան գրի առած է՝ ըստ Կիւրեղեան Սրբազանի երգեցողութեան¹⁷: Նկար 5ը այդ սկսուածոց առաջին չորսը կը ներկայացնէ:



Նկար 5. Bianchini-ի ձեռագրի Օրհնութեանց սկսուածոց առաջին էջը, Գերպ. Իգնատիոս Աբբասիօր երգեցողութեան հիման վրայ գրի առնուած

17 Եթէ օր մը Տայեանի բազմահատոր շարակնոցի առաջին (անոխայ) հատորի ձեռագրի միջևեւ վերջերս կորուսեալ համարուած պատճենը մեզի տրամադրելի դառնայ, եւ եթէ այն շարականներու սկսուածքներ կը պարունակէ, հնարաւոր պիտի ըլլայ խիստ շահեկան բաղդատութիւններ ընել սկսուածոց Bianchini-ի եւ Տայեանի ձայնագրութեանց միջեւ, որոնք իրարմէ կէս դար հեռաւորութեան ընթացքին արձանագրուած տարբերակներ ներկայացնելով՝ կրնան մեզի բանկարծէ՛ք պատկերացում մը տալ Միաբանութեան երաժշտական աւանդութեան զարգացման եւ հնարաւոր փոփոխութեան (եւ կամ ընդհակառակը՝ կայունութեան) աստիճանի մասին:

Bianchini իր Պատարագամատոյցը գործածող երգիչներուն կը յանձնարարէ կշռոյթի ազատութիւն, ոչ միայն «արեւելեան երաժշտութեան» յատուկ՝ այլևս պարտ ու պատշաճ հին արեւմուտեան ականդութեան պարագային եւս¹⁸. Իսկ՝ Իտալացի երգիչներու համար նախատեսուած Ս. Պատարագի խմբերգներու իր ձեռագրին վերջաւորութեան վերոյիշեալ վարդագոյն թղթիկին վրայ՝ ան կը գրէ, թէ՛ երբ պէտք եղած կերպով երգուին, խուսափելով միապաղաղ մեկնաբանութենէ՝ այն ատեն արգիւնքը՝ «վսեմագոյն, երկնային կ'ըլլայ, նաև նոյնաժամանակ յոյժ հաճոյ մեր սրտերուն եւ ականջներուն համար» (“renderla sublime, celeste e a un tempo gratissima ai nostri cuori ed alle nostre orecchie”) – (Նկար 6):

AUX EXÉCUTANTS

Mr. le Maestro Bianchini croit nécessaire de faire observer à MM. les Artistes que le cachet tout spécial de ce chant ecclésiastique oriental est avant tout dans la liberté du mouvement rythmique, ce qui, du reste, n'est pas une nouveauté, puisque nous pouvons constater les mêmes modifications de nombre et de temps dans le chant choral latin lui-même. – Voyez les *Antiphonaires Romains*, dans les intonations des *Lamentations* principalement. –

Il est donc de la plus grande importance, pour l'exécutant qui veut réellement interpréter la pensée du transcripteur, de suivre librement le mouvement rythmique des phrases musicales orientales, sans vouloir s'astreindre à une mesure rigoureuse, qui l'éloignerait de son vrai type.

Quando la parte melodica non viene alterata, quando questa si mantiene intangibile dal principio alla fine, io credo che si possa concedere una qualche licenza onde poterla subordinare alle regole dell'arte che hanno la potenza di renderla sublime celeste e ad un tempo gratissima ai nostri cuori ed alle nostre orecchie.
Venezia 17 Maggio 1888 *S. Bianchini*

Նկար 6. Bianchini-ի յանձնարարութիւնները իր մշակումներու կատարողութեան մասին, իր Պատարագամատոյցի սկզբնաւորութեան (վերև) եւ իր ձեռագրի վերջաւորութեան (ստորև)

18 Տե՛ս իր Պատարագամատոյցի էջ xvi-ի խրատը, ուղղուած կատարողներու (“AUX EXÉCUTANTS” խորագրով), ուր Արեւելեան եկեղեցական երաժշտութեան պատշաճ կշռութային շարժման ազատութիւն կը յորդորէ, արձանագրուած տեւողութեանց մեքենական խտութեան խորշկով. եւ նոյնիսկ՝ այդ տեսակետով Լատինական (Գրիգորեան) երաժշտացանկէն գուրգահեռներ կը մատնանշէ:

Bianchini ա՛յն աստիճան տողորուած է սիրով Ս. Ղազարի եկեղեցական երաժշտութեան հանդէպ (դատելով իր ձայնագրութիւններու իննամեալ ու բծախնդիր բնոյթէն, ինչպէս նաեւ իր վերոյիշեալ խօսքերէն), որ կ'արժէ իր դասական երկերը ուսումնասիրել՝ ոչ միայն իրենց գեղարուեստական արժէքին համար, այլեւ ստուգելու համար եթէ արդեօք անոնք Հայկական ազդեցութեան հետքեր կը կրե՞ն, եւ եթէ այո՛՝ զայն ի՛նչպէս կը դրսեւորեն: Զոր օրինակ՝ իր 1863ին Վենետիկի Ս. Մարկոսի տաճարի նուազախումբին համար յօրինուած գեղեցիկ եւ ցարդ անտիպ՝ Sinfonia in D minor գործի հիմնական եղանակը (որուն նուագագրութեան ձեռագրի առաջին էջը այսու կը վերարտադրենք՝ Ս. Մարկոսի տաճարի Procuratura-ի եւ Mons. Antonio Senno-ի ազնիւ արտօնութեամբ – Նկար 7)¹⁹, հեղինակի Ս. Ղազար 1862ին ի լոյս ընծայած տետրակի ընդգրկած «Ընտրեալ» տաղի յԱստուծոյ բառի վերջին վանկի վրայի մեղեդիական բներգին (motif) շատ կը նմանի՝ նամանականդ եթէ կչուութային տարբերութիւնը անտեսելու պատրաստակամ ըլլանք: Այսպիսի ենթադրութիւն մը ապացուցանել դժուար է անշուշտ, սակայն երկու կտորները քով-քովի դնողը կրնայ արդարացիօրէն հարց տալ՝ թէ սոսկ զուգարկիւութեա՞ն կը պարտինք այս նմանութիւնը, թէ գուցէ Bianchini, իր միտքն ու երաժշտական ականջը տաղիս այս շատ յատկանշական մեղեդիական դարձուածքով յազդեցուցած ըլլալով, ենթագիտակցաբար տաղիս ազդեցութեա՞ն հետեւանքով գրեթէ յար եւ նման ձայնանիշերու յարողակնութեան հետեւանքով ծածեց իր 1863ի նուագախմբային գործին մէջ²⁰:

19 Զեռագիրը սեփականութիւնն է Ս. Մարկոսի տաճարի- այս առթիւ մեր շնորհակալութիւնը կը յայտնենք տաճարիս պատասխանատու՝ Mons. Antonio Senno-ի, ինչպէս նաև Օրդ. Friederike Schaeffer-ի եւ Fondazione Ugo e Olga Levi հաստատութեան գրադարանի պաշտօնեաներուն՝ իրենց ազնիւ օժանդակութեան համար:

20 Այս գաղափարը առաջին անգամ հանրութեան ներկայացուցինք՝ յընթացքս մեր վերոյիշեալ Միացեալ Նահանգներու Խորհրդարանի Գրադարանի դասախօսութեան, 26 Յունիս 2018ին, “ ‘Sublime and celestial’: Pietro Bianchini and an ode for the Patriarch” խորագրով: Այդ առթիւ՝ երկու մեղեդիներու միջեւ նմանութիւնը ակնյայտ դարձնելու միտումով՝ յաջորդաբար տաղը երգեցինք եւ անմիջապէս նուագախմբային գործէն բաժին վը նուագեցինք, զոր յատուկ արտօնութեամբ նախապէս թողարկած էինք՝ յատկապէս այս նպատակով, 6 Յունիս 2018ին կարուեան Համալսարանի Նուագախումբով, մեր ղեկավարութեամբ: Երախտապարտ ենք Վենետիկի



Նկար 7. Bianchini-ի 1863ի Sinfonia in D minor-ի
նուագագրութեան սկզբնաւորութիւնը

Տ. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՐՔ. ԿԻՐԵՂԵԱՆ (1876-1920)

Տ. Իգնատիոս Արք. Կիրեղեան, Ընդհանրական Աբբաճայր՝ տիտանային դէմք մըն է (նկար 8): Սակայն հոս պիտի կեդրոնանանք միմիայն իր մէկ աշխատանքին՝ իր կոթողային ժամակարգութիւն եկեղեցւոյ Հայաստանեայց գործին (Ս. Ղազար, 1898) եւ ատոր խաղաղութիւններուն վրայ: «Կարգաւորութիւն» կոչուած մատենաներ կազմողները կը ձգտէին մէկ հատորի մը մէջ համարել ու ամփոփել ժամազրոց ու Շարակնոցի երգերը, Ճաշօցի ընթերցումները եւ Տօնացոյցի հրահանգները: Նախադէպեր կը գտնենք Վիեննայի եւ Վենետիկի ձեռագրատուններու մէջ (Ժէ. դարէն սկսեալ²¹), ինչպէս նաեւ Վիեննա լոյս տեսած 1839ի

Ս. Մարկոսի Տանարի Procuratura-ին եւ յատկապէս՝ Mons. Antonio Senno-ին՝ իր բարեացակամ արտօնութեան համար:

21 Զոր օրինակ, Վենետիկ թիւ 1178 Մայր ժամագիրք Յորուս են՝ Տօնացոյց Մաղմուս ժամագիրք Շարակնոց Պատարագամատոյց Ճաշոց եւ Աւետարան (1636), Վիեննա թիւ 291 ժամակարգութիւն՝ Հասարակաց Աղօթից (1690), եւ Վիեննա թիւ 1136 Տարեկան ժամագիրք Յօրինեալ ըստ կարգի սօնից սօնացոյցին մերոյ (1834):

Հատորներուն մէջ²²: Սակայն Կիւրեղեան Սրբազան այս տեսակի գործերը հասցուց նոր բարձունքի մը: Անհաւատալի կատարելապաշտութեամբ, մտասեւեռումով եւ տքնաջանութեամբ՝ Սրբազան Հայրը ջանաց զանազանել փոքրագոյն տարբերութիւնները իւրաքանչիւր խազի թեքման անկեան, մեծութեան, եւ զանազան կէտերու, կարթերու, կոթիկներու կամ պոչիկներուն՝ ինչպէս նաեւ բնագրի տակ գտնուող փոքրիկ տառերու եւ ենթամնայ նշանին առկայութեան հիմերու վրայ, եւ միակը եղաւ նաեւ որ զանազան խազերու համակցութիւնները ջանաց եղածնուն պէս վերարտադրել տպագրաբար: Արդիւնքը՝ այսօր եւս տպագրական հրաշքի մը տպաւորութիւն կը թողու:



Նկար 8. Տ. Տ. Իգնատիոս Ա.Ք. Կիւրեղեան

²² Տե՛ս Ժամակարգութիւն Եկեղեցւոյ Հայաստանեայց, Հատորներ Ա-Գ, Վիեննա 1839:

Իբր գլխաւոր աղբիւր շարականներու խազաւորումներու՝ Սրբազանը Հեթումի հիանալի մագաղաթեայ շարակնոցը օգտագործեց (Վենետիկ, թիւ 29): Յաւօք՝ այս մատեանէն էջեր դաւանաբանական մոլեռանդութեան պատճառաւ ատենօք բարբարոսաբար պատռուած հանուած են՝ այնպիսի հիւանդագին կիրքով, որ լատինադաւան համարուած շարականներէ ձերբազատուելու համար կանոնական շարականներ եւս զոհուած են: Արդ, չենք գիտեր տակաւին թէ Սրբազանը ո՞ր աղբիւրները օգտագործած է այսպիսի պակասներ լրացնելու համար: Իսկ ժամագրոց երգերու պարագային, նոյնպէս՝ չենք գիտեր թէ Մանրուամանց եւ ժամագրոց ո՞ր ձեռագիր մատեանները օգտագործած է: Յամենայն դէպս՝ եւ ամէն տեսակէտով՝ այս գործը իր բոլոր երեսակներով ցայսօր կը մնայ չգերազանցուած եւ թերեւս նոյնիսկ անգերազանցելի, եւ Ս. Ղազարու Մայրապանքին մէջ առօրեայ ժամասացութիւններու մէջ կը շարունակուի կիրարկուել, իսկ գիտական ուսումնասիրութիւններու տեսակէտով կը մնայ լաւագոյն տպագիր աղբիւրը:


Բայց ինչո՞ւ Սրբազան Հայրը այն աստիճան (կարելի է ըսել նոյնիսկ ծայրայեղ) կարեւորութիւն ընծայած է փոքրագոյն նրբութիւններու, նոյնիսկ (հաւանաբար) այնպիսի տարբերութիւններ զանազանելով որոնք թերեւս իմաստալից չեն, եւ վերագրելի են պարզապէս պատահականութեան, ընդօրինակողի ձեռքի յոգնութեան, եւայլն: Կարելի է երկու ենթադրական պատասխաններ առաջադրել: Նախ՝ մէյ մը որ խազագրութեան համակարգի քերականութեան ի սպառ անծանօթ ենք, հետեւաբար Սրբազանը հաւանաբար յարմար տեսաւ որդեգրել պահպանողական կեցուածք մը ու հաւատարմօրէն բոլոր նրբութիւնները վերարտադրել, նկատի առնելով որ ի վիճակի չենք իմաստալիցը անիմաստէն զանազանելու: Երկրորդ կարելիութիւն մըն ալ կայ սակայն, որ մեր սեպհական կարծիքն ալ է: Ինչպէս ծանօթ է՝ Մխիթարեան Միաբանութիւնը առնչուած է Բենեդիկտեան Կարգի հետ: Ծիշղ նոյն (1890ական) տարիներուն, Solesmes-ի Բենեդիկտեան վանքին մէջ Գրիգորեան երաժշտական աւանդութեան վրայ հետազոտութիւններ սկսան ծաղկիլ ու պտղաբերել (եւ ի դէպ՝ այդ վանքը ցայսօր կը մնայ Գրիգորեան աւանդութեան հետազոտութեան եւ երգեցողութեան փայլուն կեդրոն մը): Այդ տարիներէն սկսեալ լոյս տեսած Paléographie musicale հատորները Laon-ի, Einsiedeln-ի եւ այլ կարեւոր կեդրոններու մատեաններու խազագրութիւններու նմանատպութիւնները կը պարունակէին:

Նկար 9. Graduale triplex (1979), էջ 214-215, ուր Laon-ի եւ Einsiedeln-ի խազագրութիւնները վրայէ վրայ գետեղուած են, աւելի արդիական ձայնագրութեան առընթեր

Եւ ինչպէս կը տեսնենք Solesmes լոյս տեսած Graduale triplex seu graduale romanum Pauli PP.VI շարահնոցին մէջ, ուր երկու տարբեր խազագրութիւններ կը մակադրուին աւելի արդիական ձայնագրութեան հետ, իսկապէս Գրիգորեան խազերու պարագային՝ խազին դիրքը (յատկապէս բարձրութիւնը), մեծութիւնը, եւ episemata կոչուած գծիկները դեր կը խաղան երգուելիք եղանակին վրայ (նկար 9, որ Graduale triplex-ի 1979ի հրատարակութենէն քաղուած է, էջ 214-215)²³: Գուցէ կիրեղեան Աբբահայրը տեղեակ էր այս աշխատանքներու մասին²⁴: Ժամանակակից Բազմա-

23 Ներկայ խազագրութիւններու աւելի մանրամասն ֆննարկման համար տե՛ս UTIDJIAN, *Treasures*, 314-315:
 24 Յամենայն դէպս՝ ծանօթ է, որ Կիրեղեան Աբբահայրը հանդիպած էր Lorenzo Perosi (1872-1956) եկեղեցական երաժշտին հետ, որ Dom Giuseppe Pothier (1835-1923) երաժշտագետի հետևորդն ու աշակերտն էր, եւ որ Pothier-ի հեղինակած *Le melodie Gregoriane* հատորը յանձնարարեց Աբբահոր (1875ին Հռոմվ լոյս տեսած), գոր Կիրեղեան Աբբահայրը ու-

վէպի թարգմանական եւ իւրօրինակ յօդուածներ (որոնք անստորագիր են սակայն նոյնպէս Աբբա՛օր կը վերագրուին) այդ տըպաւորութիւնը կը զօրացնեն: Այս նկատառումները ստուգման արժանի ուղիներ կը ներկայացնեն, ըստ մեր կարծիքին:



Նկար 10. Հ. Ղեւոնդ Վրդ. Տայեան


Հ. ՂԵՒՈՆԴ ՏԱՅԵԱՆ (1884-1968)

Bianchini-ի արժանաւոր յաջորդը եղաւ Հ. Ղեւոնդ Տայեան (1884-1968 - նկար 10)²⁵: Շատ դիպուկ կերպով կը տեսնենք թէ

շաղրութեամբ ուսումնասիրեց: Կ'արժէ նշել, թէ Հ. Pothier հիմնադիրն էր վերոյիշեալ *Paléographie musicale* շարքին, եւ *Liber Gradualis*-ի 1883ի հրատարակութեան խմբագիրը. տե՛ս UTIDJIAN, H., *Treasures*, 316 եւ 328:

- 25 Հ. Ղեւոնդ Տայեանի մասին առիթը ունեցանք յընթացս ի Ս. Ղազար' տեղի ունեցած "Mechitar e Mechtaristi: Una Scuola di Lumi Cristiana in San Lazzaro" միջազգային գիտաժողովին դասախօսելու՝ «Ս. Ղազարու եկեղեցական երգեցողութեան աւանդութիւնը եւ Հ. Ղեւոնդ Տայեանի շարականներու ձայնագրութիւնը» խորագրով, 5 Մայիս 2018-ին: Ի միջի այլոց՝ այդ առթիւ մանրամասնօրէն բաղդատեցինք Պիանֆինիի 1877ի Պատարագամատոյցի վերջաւորութեան գտնուող Յաւելուածի շարականներու այրձանագրութիւնները Տայեանի Շարակնոցի համապատասխան տարբերակներուն հետ, այս եղանակներու ժամանակի ընթացքին զարգացման մասին տեղեկութիւն առնելու միտումով. նոյնպէս՝ Տայեանի Շարակնոցէն

ի՛նչպէս ջահը մէկէն միւսին անցաւ, Աւագ Ուրբաթ երգուող «Եկայի հաւատացեալք» ԴԿ. ստեղի շարականի ձեռագիրը ընդօրինակութեան մը շնորհիւ, կատարուած Հայր Սուրբի կողմէ, Bianchini-ի բնագրէն (նկար 11)²⁶:




Նկար 11. Հ. Ղևոնդ Վրդ. Տայեանի «Եկայի հաւատացեալք» ԴԿ. ստեղի շարականի ձեռագիրը ընդօրինակութեան առաջին էջը, կատարուած Bianchini-ի բնագրէն

Բայց Հայր Սուրբը զանազան այլ իտալացի երաժիշտներու եւս բարեկամութիւնը եւ խոր յարգանքը կը վայելէր: Զոր օրինակ՝ Մայրավանքի երաժշտական դիւանին մէջ կը գտնենք Gian Francesco Malipiero-ի Հայր Սուրբին յղած նամակը, ուր վերջինէս կը խնդրէ Հայոց շարականներէ նմոյշներ, որպէսզի զանոնք իր յառաջիկայի նուագախմբային մէկ գործին համար օգտագործէ:

Բաղուած զանազան եղանակներ համեմատեցիմք Վիեննայի, Կոստանդնուպոլսոյ եւ Նոր Զուղայի զանազան տարբերակներու հետ եւ ջանացիմք պատշաճ եզրակացութիւններու յանգիլ: Լիպոյս եմք, որ մեր ներկայացած գեկոյցը մօտիկ ապագային Բագմալէյի էջերուն մէջ լոյս տեսնելու կ'արժանանայ:

²⁶ Անագիրը կը կրէ ծանօթագրութիւնը “Copia dall’originale del M[aestr]o Bianchini”:

կը տեսնենք նաեւ իր Armenia գործի նուագագրութիւնը, մա-
կագրուած ու Հայր Ղեւոնդին ձօնուած (նկար 12):




Նկար 12. Gian Francesco Malipiero-ի Armenia գործի նուագագրութեան
մակագրութիւնը եւ Հ. Ղեւոնդի ուղղուած նամակը

Անտարակոյս՝ Հ. Ղեւոնդ Վրդ-ի մեծագոյն իրագործումը
իր բազմահատոր ու կոթողային շարակնոցն է: Դժբախտաբար,
Ա. հատորը երբեք լոյս չտեսաւ: Ամենայն հաւանականութեամբ
այդ հատորը զանազան շարականներու սկսուածքները եւ փառա-
բանութիւնները կը պարունակէր: Անոնք անհրաժեշտ են, որպէս-
զի շարակնոցի ծիսական կիրարկումը հնարաւոր ըլլայ: Բարե-
բախտաբար՝ այդ ամբողջացումը կարելի է կատարել՝ մասամբ
Մայրավանքի ներկայ բերանացի աւանդութեան հիման վրայ՝
մասամբ Bianchini-ի գրի առած վերոյիշեալ Օրհնութեանց սկը-
սուածոց հիման վրայ, եւ մասամբ տրուպիս յայտնաբերած Համ-
բարձի շարականներու սկսուածոց սեւագրութիւններու հիման
վրայ, որոնք Տայեանի ժամագրոց մի քանի երգերու արժէքաւոր
արձանագրութիւններու աւրնթեր գտնուեցան: Այս բոլորը նիւ-
թերը արժանի են հրատարակութեան, պատշաճ ուսումնասիրու-
թեամբ եւ ծանօթագրութեամբ:

Հ. ՎՐԹԱՆԷՍ ՎՐԴ. ՈՒԼՈՒՆՈՋԵԱՆ (1939-2010)


Իր տեսակին մէջ՝ ոչ նուազ կոթողային է հոգելոյս Հ. Վրթա-
թանես Վրդ. Ուլուհոնեսանի (1939-2010) գործը (Յկար 13):



Նկար 13. Հ. Վրթանես Վրդ. Ուլուհոնեսան

Հայր Սուրբը յաջողեցաւ գրեթէ բոլոր կանոնական շարա-
կանները թողարկել իր երգեցողութեամբ, Տիար Մինաս Լու-
ռեանի նախաձեռնութեամբ: Այս ձայնային դիւանը խիստ արժէ-
քաւոր է, իր անվիճելի գեղարուեստական արժանիքներէն ալ
անկախ: Արդարեւ, այսպիսով պահպանուած երգեցողութիւնները
երբեմն կը տարբերին Տայեանի ձայնագրութիւններէն. եւ մանա-
ւանդ՝ գլխաւորաբար ծանր շարականներու պարագային, եթէ
միմիայն արձանագրութիւններու վրայ յենէինք՝ փայտեայ ու ար-
հեստական մեկնաբանութիւններու պիտի յանգէինք, մինչդեռ
Հայր Սուրբի երգեցողութիւնները (մանաւանդ ծանր նմոյշներու
չարագային) նոյնիսկ գրեթէ յանկարծաբանային կը թուին –
կարծէք երգողը ա՛յդ իսկ վայրկեանին սրտաբուխօրէն յօրինած
Ըլլար իր երգածը: Վստահաբար ճիշդ նոյն երեւոյթին կ'անդրա-
դառնար Bianchini եւս, երբ կշռութային ազատութիւն կը յորդո-
րէր իր կատարողներուն: Հայր Վրթանէսի երգեցողութիւններուն

չնորհիւ՝ կրնանք ուրեմն լսել, զգալ եւ ուսանիլ, թէ ինչպիսի՛ ազատութիւն մըն է որ պատշաճ ու բաղձալի է²⁷:



Նկար 14. Հ. Սահակ Վրդ. Ճեմնեմեան

Հ. ՍԱՀԱԿ ՎՐԴ. ՃԵՄՃԵՄԵԱՆ (1939-1996)

Մեր ակնարկի վերջին դէմքը հոգեւոյս Հ. Սահակ Վրդ. Ճեմնեմեանն է (1939-1996 – Նկար 14): Բարեբախտ ենք որ իր գեղեցիկ երգեցողութեամբ եւս պահպանուած մի քանի թողարկեալ

27 Մեծի ծանօթ են նաև մի քանի հրատարակուած նմոյշներ վեներտիկի Հայրերու երգեցողութեան: Մեծ արժէք կը ներկայացնէ 1975-ին թողարկուած եւ 1989-ին վերահրատարակուած սկաւառակը, նուիրուած Ս. Ղազարի Մեծի Պահոց եւ Ս. Զատկուայ երգեցողութեանց: Իսկ 2005-ին լոյս տեսաւ Մեծի Պահոց շարականներու նուիրուած սկաւառակ մը, կատարուած Փարիզի Ա.կն Երգչախումբի (ղեկավարութեամբ Դոկտ. Արամ Բերովրեանի) եւ հոգեւոյս Հ. Վրթանէս Վրդ. Ուլուհոնեանի միասնական մասնակցութեամբ: Ողջունելի է նոյնպէս՝ 2011-ին կատարուած Աւագ Շաբթուայ արարողութեանց թողարկումը (17 Ապրիլէն մինչեւ 24 Ապրիլ) եւ անոնցմէ փաղուած որոշ հատուածներու շքեղ հրատարակութեամբ 2015 թուին ի լոյս ընծայումը՝ չորս սկաւառակներէ բաղկացած, եւ կատարուած Դոկտ. Ժիրայր Թորիկեանի ջանքերով ու Տոյորէս Զօհրայ Լիպման Հիմնադրամի մեկենասութեամբ: Շնորհակալ ենք Դոկտ. Թորիկեանին, որ ազնուօրէն մեզի այս հրատարակութեանն օրինակ մը յատկացուց:

նմոյշներ ունինք: Սակայն Հայր Սուրբի կարեւորագոյն աւանդը իր Շարականոցի ու Մաշտոցի մասին յօդուածներն են, որոնք մաս առ մաս Բագմավէպի մէջ լոյս տեսան, եւ իր սքանչելի բազմահատոր Մայր Յուցակը երկուքն ալ նոր մակարդակի մը հասցուցին մեր բանասիրութիւնը, ձեռագրագիտութիւնը եւ շարականագիտութիւնը: Եւ ըստ մեր կարծիքին՝ երկուքն ալ իրենց տեսակին մէջ կը մնան ռահվիրայական, անգերազանցելի ու օգտաշատ: Ակնկալելի է, որ բազում սերունդներ եւս պիտի օգտուին իր արժէքաւոր ուղեցոյցներէն, եւ ինչպէս եւ մենք կ'ընենք՝ անոնք եւս խոր երախտագիտութեամբ բազմիցս պիտի դան հոգելոյս վարդապետի խնկելի յիշատակը օրհնելու:

Բարեբախտ ենք, որ Մխիթարեան Հայրերու երաժշտական աւանդութիւնները կը շարունակեն կենդանի ըլլալ: սակայն ճիշտ ա՛յդ իսկ պատճառաւ՝ զարգացման եւ աստիճանական փոփոխութիւններու հակամէտ են, ինչպէս որեւէ կենդանի աւանդութիւն: Կը տեսնենք, զոր օրինակ, դիպուկ կերպով, թէ ինչպէս լարային նուագախումբի վերոյիշեալ Bianchini-ի մշակման ձեռագրի վրայ զօդուած թուղթ մը Bianchini-ի դաշնաւորած աւանդական Ս. Ղազարի եղանակը կրող էջը ծածկելով՝ նախապատուութիւն կ'ընծայէր Եկմաբեան Պատարագի «Հայր Մեր»ին (ճկար 15):



Նկար 15. Bianchini-ի ձեռագիրը, ուր բացայայտօրէն աւանդական եղանակի տեղ Եկմաբեանի մշակումը աւելցուած է

Երաժշտագիտական տեսակէտով, հիանալի առիթներ ունինք բաղդատական աշխատանքներու, նոյն երգի զարգացումը հետեւելով սկսեալ Bianchini-ի արձանագրութեամբ, եւ այնուհետեւ Տայեանի (կամ ուրիշներու) արձանագրութեամբ, ու զանոնք յաջորդաբար բաղդատելով Հ. Վրթանէսի թողարկման՝ եւ հուսկ բերանացի աւանդութեան հիման վրայ ներկայիս երգուող եղանակներու հետ՝ Հ. Գրիգորի, Հ. Վահանի եւ Հ. Սերովբէի շնորհիւ: Տրուպս վերջինի կատարմամբ՝ «Բազմութիւնք» սրբասացութեան գեղեցիկ մէկ տարբերակը լսեց Մայրավանքի եկեղեցւոյ մէջ, 21 Նոյեմբերի 2013 օրուայ Ս. Պատարագի ընթացքին, որ բաւական կը տարբերի Bianchini-ի հատորի արձանագրութենէն: Իսկ 14 Օգոստոս 2016ի Ս. Աստուածածնի Վերափոխման տօնին առթիւ մատուցուած Ս. Պատարագին տրուպս հրաւիրուեցաւ նոյն սրբասացութիւնը անձամբ երգելու, Եւրոպական ճայնագրութեամբ արձանագրուած ձեռագիրէ մը. բացայայտ էր, սակայն, որ գրութիւնը կը տարբերէր բերանացի աւանդութեան միջոցաւ մեզի հասած եղանակէն (որմէ որոշ մասեր Հ. Վահան տրուպս խնդրանքին ընդառաջելով՝ ազնուօրէն ցոյց տուաւ իր կատարումով): Նկար 16ը «Ով է որպէս» սրբասացութեան երկու գրաւոր տարբերակներ դէմ-դիմաց ցոյց կու տայ. տպուած էջը, քաղուած է Bianchini-ի հրատարակութենէն, իսկ ձեռագիրը՝ Մայրավանքի երաժշտական դիւանին մէջ պահպանուած ձեռագիր արձանագրութենէն:



Նկար 16 - «Ով է որպէս» սրբասացութեան երկու գրաւոր տարբերակներ՝ Bianchini-ի հրատարակութենէն եւ Մայրավանքի երաժշտական դիւանի ձեռագրէն

Ի միջի այլոց՝ այս վերջինս բաւական աւելի պարզացեալ կմախք մը կը ներկայացնէ, որմէ գուրկ են հնագոյն տարբերակի գեղգեղանքները²⁸: Նոյնպէս, քննութեան կը կարօտին Վենետիկի եւ Վիեննայի եղանակներու միջեւ յոյժ հետաքրքրական աղբրսները, որոնք մերթ ընդ մերթ հետազօտողը անակնկալներու յանդիման կը բերեն: Մեր այս ճիգերու արգասիքը կը յուսանք մօտիկ ապագային գրաւոր կերպով հրատարակել, մինչ խուսափելով ներկայ յօդուածը օրինակներու վերլուծմամբ խճողել:

Երեք դարերու ընթացքին մեր ժողովուրդի ու համայն մարդկութեան երաժշտական երկնակամարը պաճուճող վերոյիջեալ հանճարեղ ու բազմատղանդ անձնակորուսիւնները ստուգել պայծառ համաստեղութիւն մը կը կազմեն: Փակենք ուրեմն այս յիրաւի թուօցիկ ակնարկը՝ օրհնելով Ս. Հարց յիշատակը, Նախախնամութեան փառք տալով, եւ սրտանցօրէն կրկնելով սաղմոսերգուի գեղեցիկ խօսքերը՝ «Վիճակք ելի՛ն ինձ ընդ ընտիրս, եւ ժառանգութիւն իմ հաճոյ եղև ինձ»²⁹:

ՀԱՅԿ ՍՐԿ. ԻԻԹԻԻՃԵԱՆ

28 Արդեօք աստիճանական պարզացման ենթարկուած է եղանակը: Թէև այս հնարաւոր ու հաւանական կը թուի, սակայն միւս կողմէ գգուշանալու ենք աճապարանօք եզրակացութիւններու յանգելու: Նկատի առնելու է, որ երբ Հ. Սերոյբէ «Բազմութիւնք»ը երգէ, ինք եւս բազում գարդարանքներ կատարած էր, որոնք մանաւանդ յանկարծաբանական ոճ մը ունէին, եւ գոքս՝ իրենց նրբութեան եւ արագութեան պատճառով՝ գրեթէ անհնար պիտի ըլլար ճշգրտօրէն արձանագրել: Նոյնիսկ եթէ արձանագրուէին ամենայն լիութեամբ եւ ճշգրտութեամբ, այդպիսի խրթիկ արձանագրութիւն մը խարուսիկ պիտի ըլլար, որովհետև ատոր կիրարկումը հարգատար երգեցողութեան համոզիչ ու բնական վերարտադրման առաջնորդել պիտի չկարենար: Արդ՝ անկարելի չէ ակնկալել, որ (ի տարբերութիւն Bianchini-ի արձանագրութիւններուն, ուր մեծաուճ երաժշտը ջանք չիճայեց ըստ կարելոյն այսպիսի գարդարանքներ հաւատարմօրէն գրի առնելու) նորագոյն արձանագրողը կմախքով մը գոհացաւ, ակնկալելով որ Միաբանութեան երգեցիկ ռեժիսոր եւ արտադրութեամբ տոգորուած երաժշտներ իմքնաբերաբար այդպիսի գարդարանքներ սրբօտարիօրէն պիտի կատարէին եւ կամ նոյնիսկ տեղւոյն վրայ իրենց ճաշակով՝ «ըստ հաճոյս» յօրհնէին: Յամենայն դէպս՝ ներկայ բերանացի արտադրութեան եւ այլեւայլ գրաւոր վկայութեանց միջև բաղդատութիւնները մեծ հետաքրքրութիւն կը ներկայացնեն, եւ տրույս մասն աշխատանքներու ձեռնարկած է արդէն (սկսելով Ա.Ձ «Սուրբ եւ Տէր» Համբարձի շարականով, հանդերձ իր երկու կցորդներով՝ «Երկնաբաղդատացի» եւ (Ա.Ձ դարձուածք) «Ի քէն հայցումք»):

29 ԺԵ. Սղվ, 6

Summary

A BRIEF SURVEY OF THE SACRED MUSICAL LEGACY OF THE VENETIAN MEKHITARIST FATHERS

HAIG UTIDJIAN

The present study necessarily commences with the founder of the Congregation, Abbot Mxit'ar of Sebastia and his explicit application of the automelon-prosomoion principle well known in the Byzantine tradition, and proceeds to the highly original and systematic neumatological endeavour of his pupil, Fr. Antōn Iwč'gartašean of Trieste (and later Vienna). The important role played by Fr. Minas Bžškean in the invention and propagation of the Limōnčean system of musical notation has become known only very recently, thanks to the work of Dr Aram Kerovpyan. Next, we consider some of the transcriptions of Armenian hymns in versions sung in San Lazzaro made by the Venetian composer Pietro Bianchini – some lost, but others newly discovered; indeed, such a manuscript serves naturally to connect Bianchini to the more recent figure of Fr. Lewond Tayean, and we also present some new material regarding the latter's contacts with Malipiero. It is again Bianchini who leads us to the figure of Abbot Abp. Ignatios Kiwrelean, whose monumental combined Breviary-Hymnal-Lctionary has not been superseded to this day, especially in respect of its meticulous neumations – inviting consideration of parallels with contemporaneous work in the Benedictine Abbey of Solesmes. The final figure considered is Abbot Sahak Čemčemean, whose codicological and textual studies of the Armenian Hymnal, culminating in his Master Catalogue, remain unsurpassed. We conclude by pointing out promising avenues warranting further investigation.